

հանդիպակաց խանութենորը բանալով և  
թալենով զբաղուած էին, հրաշիք իմ  
դուռ նետուեցայ Առաջնորդարանէն,  
ինծի հետեւորդ ունենալով գործակատար,  
քարտազար և բարապան, Առաջնորդա-  
րանի գուռուէն սկսեալ դէպի կոյարան եր-  
կարող ճամրուն վրայ, ինչպէս նաև դէպի  
Այս Ֆօթինի հրկարող Մէզալէս Տալէր-  
նէս փողոցին վրայ իւրաքանչիւր քայլու-  
փոխին սպաննեալ քրիստոնեայ մը ինկած  
կը տեսնէինք: Իմ հետեւորդներուն հոսոյ  
Պր. Փէտր Սիսլեանի տունը: Պր. Սիսլ-  
եան, որ Կաթոլիկ հասարակութեան ող-  
գոապեան էր, ինծի եղաւ լու խորհրդակից  
մը, միջոց մը գտնելու համար Նուրետ-  
արին Փաշային երթալուու: Ինք անձամբ  
գնաց առքամեայ զինուորական վայի  
կարգուած իզգէտախն Փաշայի և անոր  
յայտնեց մեր այցելութեան փափաքը, ա-  
ռելցնելով որ սիրող շփոթ վիճակէն  
զգուշանալով իր հրամանին կը սպասէր:  
Փաշան իր գոհունակութիւնը յայտնելով  
մեր հասցէն կուզէ և կը հաւասարէ թէ  
յարմար գատառ պահուն լուր պիտի զրկէ:  
Երկուշարթի և Երեքշարթի մասցինք  
սպասողական դիրքի մէջ: Այդ օրերուն,  
ըւլայ Հայնոցին հասած անուոր ջարդի  
լուրերը և ըւլայ երիսոսթամոս Սրբա-  
զանի մահուան գոյգը զիս և Պր. Սիսլ-  
եանը մահունց սոսկալի մտատանջութեան:  
Զորկշարթի: Սիսլ. 13, շատ աւելի  
վրդոված զիճակ մը ունէինք, քանի որ  
մէկ կողմէն խուժանը և զինուորներ մեր  
գտնուած կոզմէրը ևս միսրանուիլ սկսած  
էին. իսկ միւս կոզմէն Հայնոցին ու շուշ-  
կայէն ծագած հրդենները մեր կողմերուն  
ևս կը սպասուային: Նոյն օրը Երեկոյեան  
ժամը 7ին, Պր. Սիսլեանը ամենամեծ զո-  
հուութեամբ և արիստօնորդեց  
զիս Հազարիսոններու Սաքրէ Քէօր Վար-  
ժարանը, աւր նոյն միաբանութեան վե-  
րատեսուչը և բոլոր հայերը ցոյց տուին  
ինձ հանդէպ մնեց յարգոնք և բնդունե-  
լութիւն, և տեսնելով իմ յուզումնոլից  
վիճակս, ամէն ջանք ի գործ զրին հան-  
գորակնելու համար զիս, հաւասաելով  
թէ մինչև վերջ պիտի չթողէին զիս և  
պիտի պաշտպանէին անձս ամէն վտանգի  
դէմ: Համայնակուլ հրդենը սկսաւ սպառ-  
նալ Սաքրէ Քէօր Վարժարանին ևս և

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴՔԵՐ

### ԵՂԲԳՈՒՏԻ Ս. ՑՈՎՀԱՆՆՈՒ ՎԱՆՔ

**ՏԵՂԱԳՐԱԿԱՆ.** — Եղրդուտի Ս. Ցով-  
հաննու վանքը կը գտնուէր Տարօն, Մշոյ  
դաշտի հարաւ արեմտեան մասին մէջ,  
Մի լեռան տնտեսախիտ լանջին, Ունէր  
երկուեկեղեցիներ, Ս. Ցովհաննու Մկրտիչ  
և Ս. Ստեփանոս Նոխավկայ:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Եղրդուտի վանքին ա-  
ռաջնորդներէն կը յիշուէին հետեւալները.  
1. — Յովհաննէս Արքիպս. 1460-1477,  
2. — Յովհակ Արքիպս. 1492,  
3. — Պատրո Նազ. 1497,  
4. — Յովհաննէս արհեալիսկոպս, 1503,  
5. — Գրիգոր Նազ. Մւսիցի, 1634-49?

**ՄՇԱԿՈՒՄԹԱՅԻՆ.** — Եղրդուտի Ս. Ցով-  
հաննու վանքին մշակութային ախտա-  
ւորներէն ծանօթ են քանի մը գրիչներ,  
զգոր կը ներկայացնենք ստորև բայ ժա-  
մանակագրական կարգի:

Ա. — Ստեփանոս Կրօնաւոր, 1459-  
1497, «որդի Յովհաննէսի և Հիրիքայի,

Լազարիստ Հայրեր ստիպուցան թողուլ  
զայն, ու զիս ևս իրենց հետ առած ամե-  
նամեծ գումարութեանց ընդդիմութելիէ  
և խուժանի յարձակումներէն զիս փրկելէ  
յետոյ իշիերուան ժամը 3ին հազար կը ըր-  
ցանք ինքընքնիս փափաքրել իտկառ  
քինչ քրանսական մարտանոււը, ուր մնա-  
ցինք երեք օր և վայելցինք բարեացա-  
կամութիւնը քրանսական հօնիմիլ Պր.  
Կրէյէի, ինչպէս և Մօնսէնիօր Վալէէ-  
կոյիք և Լազարիստ միաբանութեան վե-  
րատեսչին և նոյն միաբանութեան հայ-  
ուրուուն, որանց բոլորին կը պարտիմ իմ  
կետնաքը և զոր նուիրած ևմ ծառայելու  
ողքիս և եկեղեցւոյս:

Հեիմոնդ ԵՊՍ. ԴՈՒՐԵԱՆ  
13 Հոկտ. 1922, Արենի  
(Վերջ՝ 2)

աւուցիչ Յովհաննէս, Կիրտկոս և Պետրոս Կուսակրօն արեգաներու. Եղած է արդինաշատ աշխատաւոր մքը. Օրինակած է,

1. — Աւետարան, 1459ին. — Յուցակ Զեռ. Վասպուրականի, Ե. Լալային, Էջ 431.

2. — Աւետարան, 1463ին. Յովհաննէս արեգայի պատուէրով. — Յիշատակարանք ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 236.

3. — Գանձարան, 1466ին. — Յիշատակ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 315.

4. — Անկնուրի Տնօւմարի՝ Յուկար Դրիմեցայ, 1467ին. Մատաղ՝ Դաւիթ արեգայ. — Յիշատ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 334; Զելազիր Երեանի, թիւ 9222.

5. — Շարունինց, 1477ին. Մատաղ՝ Դաւիթ արեգայ. — Յիշատ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 534.

6. — Աւետարան, 1490ին. Խոճու Ամանտինի պատուէրով. — Յիշատ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 207; Զեռ. Երեանի, թիւ 4766.

7. — Աւետարան, 1497ին. Մատաղ՝ Աստուածառը արեգայ. — Յիշատ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 340; Զեռ. Նոր Զուլզայի, թիւ 79.

8. — Աւետարան. — Յուցակ Զեռ. Մշոյ, Էջ 83, թիւ 4 (94):

Բ. — Գրիգոր Գրիէ, 1460ին օրինակած է մէկ Յայսմաւուրք. — Յիշատ. ԺԵ. Դարի, Բ. թիւ 288; Յուցակ Զեռ. Մշոյ, Էջ 120, թիւ 29.

Գ. — Յոհաննէս Գրիէ, օրինակած է 1488ին մէկ Ժամադիրէ. Հի վայելուն Արքանած եպիսկոպոսին. — Յիշատ. ԺԵ. Դարի, Գ., թիւ 641; Զեռ. Զմանար (Անտոնիոս), թիւ 587:

Դ. — Կոստանդ Գրիէ, 1492ին օրինակած է մէկ Աւետարան: Մատաղ՝ Յովհաննէս Քահանայ. — Յուցակ Զեռ. Մշոյ, Էջ 46, թիւ 51:

Ե. — Ստեփանոս Գրիէ, օրդի Յովհաննէսի, 1503ին օրինակած է մէկ Աւետարան: Մաղկոզ և Կազմոզ՝ Արքատակէս վարդապետ: Մատաղ՝ Յովհաննէս արեգայ, օրդի Յուկանիայ. — Յուցակ Զեռ. Վասպուրականի, Էջ 619.

Զ. — Ղուկաս արեգայ, 1627ին օրինակած է մէկ Փոլովլածու (= Պատարագամատայց). — Յիշատ. ԺԵ. Դարի, Բ. Հայուր, թիւ 375; Զեռ. Երեանի, թիւ 3189:

Եղբայրակի առաջնորդներէն Մշոյի Գրիգոր Եպիսկոպոսի կեանքին և գործունելուն մասին կ'արժէ արձանագրի Հետեւու տեղիկութիւնները:

Այս ծնած է Մուշ, Ժ. Պարու վերջը Եպիգոր մատարուպէս: Որդին էր Թաթուլի և Առանուածի: Երիտասարդ տարիքին ամուսնոցած է և ձևանագրուած քահանայ: Կինը Անեսն և երկու որդիները վախճանած են 1627ին: Հետեւարոր դացած է Բաղէէ, աշակերտած Ղուլթիկցի Հայրապետ վարդապետին, որմէ սատօնած է վարդապետական գաւազան: Ապա էջմիածին երթարով եպիսկոպոս օծուած է՝ իր առաջնորդ Եղբայրակի Վանքին (1634):

Իր առաջնորդութեան շրջանին նորոգած է վանքը և կարգ մը նուէրներով նոխացուցած: Ատանց մէջ էր (մասնակի) Աստուածաշունչ մը, զոր գորի տուած էր իր աշակերտութեան շրջանին (1627) և ծաղկել տուած է 1649ին (Զեռ. Երեանի, թիւ 146):

Գրիգոր Եպիսկոպոս վանքին մէջ դպրոց ալ բացած է և ունեցած է աշակերտներ: Միարանութեան անդամներուն կարգին էր գանուէին Մարտիրոս վարդապետ, Սութիսա Եպիսկոպոս և Գրիգոր հէրպիտ:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ